

Անահիթը, 1909-ին սկսեալ, պէտք է հրատարակուի կանոնաւորապէս՝ երկու ամիսն անգամ մը՝ 48 էջ։

Իր նպատակը եղած է ցարդ, եւ պիտի ըլլայ միշտ՝ Հայոց մէջ ազգասիրական գիտելիք ու գեղարուեստասիրական ձգտումը զօրացնելու նպատակ։

Պիտի շարունակէ հրատարակել մեր նախնեաց գրականութեան անտիպ կամ անծանօթ մնացած էջեր, ուսումնասիրութիւններ հայ գրականութեան, սրտամութեան եւ արուեստի մասին, թարգմանութիւններ արեւելեան մեծ գրականութեանց գեղեցիկ էջերու ու եւրոպական մշտնադրութեան զուգ-գործոցներու, ուսումնասիրութիւններ ժամանակակից ազգային, գրական, գեղարուեստական, գիտական հարցերու վրայ, գրական ինքնատիպ արտադրութիւններ, եւայլն եւայլն։

Ա. Զ.

Բ Ա Յ Ո Ւ Ա Մ Է



Ա Ն Ա Շ Ի Տ Ի



ՏԱՄՆՄԵԿԵՐՈՐԴ ՏԱՐԵԾՐՋԱՆԻ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆԸ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒՆԸ ՊԵՏԻ Է ԿԱՆԽԻԿ ՎՃԱՐԵԼ



ԿԸ
ՏՊԱՐԱՆ
ԱՅՅԱՔԱՐՏԵՐ
ՏՈՄՍԱԿՆԵՐ
ՆԱՄԱԿԱՎՈՒՆԵՐ
ԹԵՐԹԵՐ, ՀԱՆՐԱՄԱՃԵԱՆ
ԵՆ, ԵՆ.

Տ Պ Ա Ր Ա Ն

ՏԻԳՐԱՆ



ՏՕՂՐԱՄԱՃԵԱՆ

ԲԱՐԻՋ

18, Rue des Gobelins, 18, Paris, (13e)



Ա. Զ. Դ. հետակ շարացրութիւն, մոխուր, իմաստեալ եւ ամանագիւն։

ՀՈՅՍ ՏԵՍԱԻ

LES TROUVÈRES ARMÉNIENS

Traduction française

AVEC UNE INTRODUCTION

par

ARCHAG TCHOBANIAN

Գինն է 3 ֆր. 50

Քննել աւղորդները պէտք է դիմեն՝

Librairie du Mercure de France
26, Rue de Condé, Paris

Ա. ԶՕՊԱՆԵԱՆ

ՔԵՐԹՈՒԱԾՆԵՐ

1889—1907

Արշալոյս. — Ժամերուն կարաւանը. — Անձկո-
րիւն. — Տեսիլներ. — Դիշերին մեջ. —
Բլուրին վրայ.

Տպագր. Տ. ՏՕՂՐԱՄԱՃԵԱՆ

Գին 5 ֆրանկ

Այս հատորը տպուեցաւ՝ նիւթական աջակ-
ցութեամբ Պ. Դաւիթ Աւան-Իւզըբաշեանցի :

Առանձին գրքոյկի ձեւով լոյս տեսաւ

Դ. ՎԱՐՈՒԺԱՆ

Զ Ա Ր Դ Ը

(1895—1896)

Տպագր. Տ. ՏՕՂՐԱՄԱՃԵԱՆ

Գին 50 սանթիմ

Դիմել՝ Librairie Gouttemberg

TIFLIS

ՏԻԱՐ ՅԱՐՈՒԹԻՒՆ ՈՒՆՃԵԱՆԻ

ԱՆԻԱՏԱՍԻՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆԻ

ԻՐԱԽԱԳԻՏՈՒԹԵԱՆ

ՄԱՍՆ Ա. Բնական Իրաւագիտութիւն. 0,90 սնթ.
ՄԱՍՆ Բ. Դրական » 0,50 »
ՄԱՍՆ Գ. Միջազգային » 0,90 »

Ընդ Մամշով

ՄԱՍՆ Դ. Պատմական Իրաւագիտութիւն

Տպագրութիւն՝ Սթ. Ղազար, Վեներսիկ

Հասցէ՝ Artaky Oundjian

22, Rue Milton, 22

Paris (IX)

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԱՆԱՀԻՏ

- Թիւ 1. — Անարդ Յրանս. եպիկուրի պարեկը, (Հատուածներ), թարգմանեց Ա. Զօպանեան, Գին 1 ֆրանկ
- Թիւ 2. — Ալֆրես Տը Վիլենի Քերթումները, հեղինակին կենդանագրով, թարգմանեց Ա. Զօպանեան, Գին 1 ֆրանկ
- Թիւ 3. — Օմար Խալեալի Քառեակները, լինական առումներով թարգմանաւ մը պարսկերէն լեզուէն զբէն թարգմանեց Գ. Փառնակ, Գին 3 ֆրանկ

ԱՆԱՀԻՏ Ի Բաժանորդագրութեան պայմանները

ԱՆԱՀԻՏԸ կը հրատարակուի ամիսը անգամ մը :

Բաժանորդագրինն է տարեկան՝ 10 ֆրանք (ֆրանսա), 12 ֆրանք (օտար երկիրներ), 2 տոլար (Ամերիկա), 2 ռուպլի (Ռուսիա) :

Վեցամսեայ՝ 5 ֆրանք (ֆրանսա), 6 ֆրանք (օտար երկիրներ), 1 տոլար (Ամերիկա), 3 ռուպլի (Ռուսիա) :

Յօդուած եւ բաժանորդագրին ղրկել հետեւեալ հասցէին ,

A. TCHOBANIAN

17, Rue La Bruyère

Paris



Այս թիւը կը ծախուի՝ ձեռքէ՝ 2 ֆրանքի



« ԱՆԱՀԻՏ » Ի ԴՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ

Թիւիւ	Պարոն Լեւոն Մելիք-Աղամեանց
Բագու	Օրբելեան ժողով, Թիւ 24
Ռուսնուզ	Ստեփան Ալլըճեան
Պահիւթ	Գառնիկ Մաղմանեան
Յիլիսլէ	Արմենակ Ատիլեան
Գաւալ	Թադւոր Հինդլեան
Ռօֆելլի	Վ. Բժշկեան
Եսր Յեմզրիմ	Տ. Մասեան
Եսր Ռօքրքաուն	Գաբրիէլ Մուշէղեան
Սկրքի Զօլո	Կ. Մալխասեան
Զիւլիօ	Նշան Մինասեան
Նեուէ	Ս. Մուրատեան
Ռսրք	Յ. Արդեան
Յեւգնօ	Յարութիւն Տ. Սաչոյեան
Նիս Պիթլյն	Գ. Նալպանտեան
Փռլիսեմ	Ս. Սաչոյեան
Նիս Նուր	Աւագ Կարապետեան
	Եղիա Գուգուճեան